

ቡ ኮ ኪ ጸ ጸ ሂ ሥ ኮ ቅ ኑ

ՕՊԿԱ ՄԱՍԼԵՐԻ	Օգ կա վէ Գանձար	Ֆիւթ Ղրուշ	Օ. Լ.	Օգ կա վէ Գանձար	Ֆիւթ Ղրուշ	Օ. Լ.	ՄԻԻԹԷՆԷՎԻՅԷ	Օգ կա վէ Գանձար	Ֆիւթ Ղրուշ	Օ. Լ.	Օգ կա վէ Գանձար	Ֆիւթ Ղրուշ	Օ. Լ.		
Գանձէ Բիւս, պիւրիսի ճիւս	100 օգ.	1050—1120	100	Ագօֆ Իրքա 55/60	Բիւօկ.	28—30	100	Ագիւն Մալաթիա պիւրիսի	1 օգ կա	275—	100	Ձէյթիւն Էաղը, Միտիլի վէ Էտրէմիս	1 օգ կա	5 3/4—6	140
» » Իքիսիսի »	»	900—980	»	» Թուսա » 56/60	»	25—29	»	» » Իքիսիսի »	»	260—	»	» » Կիւրիս »	»	5 3/4—	»
» » Իսիւսիսի »	»	820—960	»	» Պալլըզ վէ Գէօսթէնճէ պուղտայը	»	»	»	» Զիլէ Թօգաթ վէ Ամասիա Իքիսիսի »	»	240—	»	» » Մուտանեա »	»	6—6 1/4	»
Շէքէ, Թրիւսի սթէ 1 ինճի	Գանձ.	192—	103	» սէրթ 55/58	»	23—25	»	» Կէյվէ Պիլէճիք վէ Նալլը Խան ա-	»	»	»	» » Սազըզ »	»	7—	»
» » 2 »	»	189—	»	» Թէքֆուրտաղը վէ Էտրիսնէ պուղտայը	»	»	»	» տէթա մալ »	»	236—	»	» » Եուսան վէ Ղօլօս »	»	6—6 1/4	»
» » 3 »	»	188—	103	» » սէրթ 56/58	»	26—28	»	» Զէնրի Գալսէրի, Էնկիւրիւ պիւրիսի »	»	—6 1/2	»	» Սապօն Գանտիա »	»	5 3/4—	»
» Զօլանտա »	»	—	»	» Թուսա պուղտայը Էուսթուգ 56/59	»	24 1/2—27	»	» » Իքիսիսի »	»	4 1/2—	»	» » Զանեա »	»	5—	»
» Ֆրանսանըն Էքսթրա ճիւսի »	»	—	100	» Բուսիլի » 55/59	»	22—27 1/2	»	» Եօզդան, Թօգաթ, Իսկիլիպ, ալ-	»	»	140	» » Բէ »	»	4—5	140
Պէշ քիւօկրամլըզ քէլլէ շէքէրի »	»	—	100	» Թուսա գօգօրօզու »	»	—	100	» Լը մալլէր »	»	3 1/4—4	100	» » Միտիլի վէ Էտրէմիս Խալիս »	»	1 1/4—5 3/8	»
3 վէ 2 1/2 »	»	233—235	104	» Բօթի վէ Օրտու »	»	—	»	» Իարման Ամասիա, Զիլէ վէ Զօրուս »	»	3—	»	» » Գիւրիսի Սէֆօլէ »	»	3—3 1/2	»
Գիւնիւք »	»	190—240	100	» Բուսիլի »	»	14—	100	» Բիթիլի պիւրիսի պէնաղ »	»	34—35	»	» » Թուսա վէ Թրապիզօն ֆասուլեանը »	100 օգ.	125—150	100
Պիւպէր պիւրիսի վէ Իքիսիսի ճիւս »	1 օգ կա	5—5/8	100	» Բուսա աբրաւը 42/45	»	14 1/2—	100	» Իքիսիսի նաթուրէլ »	»	20—26	»	» » Թրապիզօն Թըքըլ »	»	140—	»
Պէնկալ մազընը Էնպօլիք ճիւս »	»	100—130	»	» Բուսիլի »	»	13 1/2—14	»	» Իսիւսիսի սարը Թէմիզ »	»	21—24	»	» » Զալ »	»	170—	»
Մադրաս » » »	»	60—70	»	» Անատու ուլաֆը »	»	11—11 1/2	»	» Եաբաղը Անատու Էրզանմըզ վէ քիւրի »	»	Իշ Էօգ »	100	» » Թուսա Թըքըլ »	»	125—130	»
Գըրմըզ » » »	»	38—39	104	» Բուսիլի »	»	11—11 1/2	»	» Գասապ պալը 140 ղըլ Լիւրա Էլէ »	»	8 1/2—9	»	» » Զալ »	»	160—170	»
Ամէրիգա կաղը »	Միտըզ.	38—	100	» Զալմար »	»	11 1/2—12	»	» Թիֆթիք, Էնկիւրիւ վէ Զանկըր, »	»	24—26	»	» » Զալ »	»	140—170	»
Սպարմաշէթ 7 քիւօկրամլըզ »	»	54—	»	» » »	»	16—17	»	» Վան »	»	12—15	»	» » Նօհուտ »	1 օգ կա	1 1/2—1 3/4	»
» 11 »	»	88—	»	» Սիւն »	»	»	»	» Ագիւն Թօխուսու Խալիսալ »	»	1 3/4—	»	» » Պազլա, Գասապա վէ Սազըզ մալի »	»	—	»
» 41 70 »	»	95—	»	» » »	»	»	»	» Աճը Զէկիւրտէք »	»	3 1/8—	140	» » Պանտըմա »	»	40—45	»
Ճամ »	»	18 1/2—19	»	» Օտէս ունու պիւրիսի ճիւս »	60 օգ կա	122—126	100	» Թամուգ Ատանա Թարսուս »	»	8—8 3/4	»	» » Գիւրիսի Մէթօլէ »	»	»	»
Գոնկօ (Ամէրիգա) չայը »	1 օգ կա	19—25	105	» » Իքիսիսի »	»	116—120	»	» Կիւրիսի Իրան »	»	—	»	» » Գիւրիսի Մէթօլէ »	»	»	»
Բէքօէ »	»	45—100	»	» » 3/ւնճիւ վէ Կիւնճիւ ճիւս »	»	102—112	»	» Գալլըքէսէր, Կէյվէ, Մայթօս »	»	8 1/4—8 1/2	140	» » Թաթլը պատէմ »	1 օգ կա	9 1/2—	100
Ֆրանսըզ նըլասթաւը »	»	3 1/2—3 3/4	140	» Իպրայիլ » 00000	»	—	»	» Իբէք Պրուսա »	»	7—8	100	» » Թրապիզօն ֆընտըղը »	Գանձ.	140—150	»
Ինկիլիզ »	Միտըզ.	195—200	100	» » 0000	»	—	»	» Պաֆրա, Կէյվէ, Պալլըքէսէր »	»	—	»	» » Անատու ճէլիզի »	1 օգ կա	60—70	»
Ճիւնճիւրա բիրիսի »	100 քիւօ.	40—41	»	» » 000	»	—	»	» Իրան, Ֆիւթիւր »	»	24—40	»	» » Գալմաթի Ինճիլի »	Գանձ.	110—	»
Հիւտիւթան »	»	156—160	100	» » 00 1/2	»	104—	»	» Պուխարա, Խօրասան »	»	40—55	»	» » Իզմիր »	»	80—120	»
Մըլըր »	1 օգ կա	3—3 1/2	100	» » 00 վէ 0 1/2	»	100—95	»	» Գօզա, Գուրու, Պրուսա, Սուրիա »	»	70—	»	» » Աիեան գուրու Իւզիւմ Զէյմէ մալի »	»	90—95	»
Շարապ րուհու, Ֆրանսըզ վէ Բուս մալի	18—19	»	103	» Կալաշ » պիւրիսի ճիւս »	»	108—	»	» Տէլիմիլ »	»	50—	»	» » Ֆօքէ մալի »	»	90—	»
Բօմ, Ինկիլիզ վէ Ամէրիգա մալի	9—11	»	»	» » Իքիսիսի վէ Իւնչիւնճիւ ճիւս »	»	98—104	»	» Պալ մօմու »	»	17 1/2—19	»	» » Գըրմըզ »	1 օգ կա	2—3	»
» Թրիւսի սթէ մալի	—16 1/4	»	»	» Էտրիլ մալի Էուսթուգ Իւնչիւնճիւ ճիւս »	»	98—106	100	» Բէշի տէրիսի 100 Թանէսի 130 օգ կա-	»	»	»	» » ֆատմայ Էյմէ Գիւտիւրհամ »	»	110—115	»
Ալպէրիա սաեաղըսը »	1 օգ կա	14 1/2—15	105	» » սէրթ »	»	95—100	»	» Լըգտան 150 »	»	100—	»	» » Իւնեայ Էտրի »	»	40—45	»
Բուսիլի »	»	10—12	103	» » »	»	»	»	» Գտան 8ի պիր Լիւրա »	»	»	»	» » ֆատմայ սըրայ »	»	3—	»
Տօն Էաղը, Բուսիա մալի, ֆըշը Իլէ	»	6 1/4—6 3/4	105	» ՄԱՏԷՆ ՔԷՕՄԻԻԻԻԻ »	»	»	»	» Սալէպ, Գասթէմպօլ, Եօզդան, Թօգաթ »	»	17—18	»	» » Իւնեայ Էտրի »	»	110—115	»
» Բուսիլի մալի, Թուլուս Իլէ	»	7—7 1/2	140	» Նիւ գասթըլ, Կէմիտէ Թէսլիմ »	»	»	»	» Ինէք Կէսնիւ գուրուսու 100 ղըլ Լիւրա »	»	8—	»	» » ֆատմայ սըրայ »	»	3—	»
Աիեան խալեար պիւրիսի ճիւս »	»	44—46	120	» » Կէմիտէ Իլէ »	Թօնէլ.	22—	»	» Բալմուսթ գանթարը 44 օգ կա »	»	3 1/4—3 1/2	100	» » »	»	»	»
» » Իքիսիսի ճիւս »	»	36—38	»	» » մաղաղատա »	»	26—	»	» Զէրիլ Էյի մալ »	»	»	»	» » »	»	»	»
Գըրմըզ խալեար »	»	5 1/2—	140	» Գարտիֆ » Կէմիտէ »	»	22—	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » մաղաղատա »	»	22—	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » մաղաղատա »	»	26—	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » Կէմիտէ »	»	20—	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » մաղաղատա »	»	24—	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » Կէմիտէ »	»	18—19	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » մաղաղատա »	»	22—23	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» ՄԱՆԻՖԱՐՈՒՐԱ »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» Մահուտի ատի ճիւս 4 1/2—5 1/2 »	Լիւրա	7 1/4—7 3/4	105	» Սալէպ, Գասթէմպօլ, Եօզդան, Թօգաթ »	»	17—18	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » պիւրիսի » 6—7 »	»	7 1/2—7 7/8	»	» Ինէք Կէսնիւ գուրուսու 100 ղըլ Լիւրա »	»	8—	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» Ամէլիգան 7 1/4 4—6 »	»	7 5/8—	»	» Բալմուսթ գանթարը 44 օգ կա »	»	3 1/4—3 1/2	100	» » »	»	»	»
» » »	»	»	100	» » 6—10 »	»	7 1/4—	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » 8—12 »	»	7—7 1/4	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	100	» Պիւքիւմիւլէ բամուգ, Էքսթ. 4/6—6/8—6/14 »	»	48—62	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	100	» » Վաթիլ »	»	45—50	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » Էքսթրա 16/24 »	»	60—80	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	100	» » Վաթիլ »	»	55—60	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»	»	»	» »	»	»	»	» » »	»	»	»
» » »	»	»	»	» » »	»										